

6021

ՀԱՆՐԻ ԹՐՈՒՅՑԱՆ

ԾՈՎԱԽՈԶԵՐԸ

ՎԻՊԱԿ

ԹՐԳՎ. ՍՍՀՄԿ ՊԱԼԵԳԴԵՍՆ



1939

ԳԱՀԻՐԵ

Տպարան ՆԵՂՈՍ

84

Ձ-88

20 APR 2006
19 NOV 2010

84
թ-88

ՀԱՆՐԻ ԹՐՈՒԱՅԱ

ԾՈՎԱԽՈԶԵՐԸ

ԳԻՊԱԿ

Թրգմ. ՍՍՀԱԿ ՊԱԼԵԳՁԵՍՆ



5508

1939
ԳԱՀԻՐԵ
Տպարան ՆԵՂՈՍ

Aug 29th

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ՝ Հ. ԹՐՈՒԱՅԱՅԻ ՄԱՍԻՆ


Հայազգի այս երթաւարդ վկիքագիրը, որուն բուն
անունն է՝ Լեւոն Թորոսեան — Թարասով, Թրանսական
նորագոյն գրականութեան մեջ շինած է նախանձելի
դիրք մը:

Ծնած՝ 1 Նոյեմբեր 1911ին՝ Մոսկվա, ոռու յեղափոխութեան տօջանին փախած է իր ծնողաց հետ, որոնք հաստատուած են Փարիզ՝ 1920ին։ Ֆրանսական ոստանին մէջ ան սնած է միայն ֆրանսներէն լեզուով ու մշակոյթով։

Իր առաջին վեպը՝ *Faux Jour* (Կեղծ Լոյս) լոյս
տեսաւ 1933ին, եւ անակնկալօրէն արժանացաւ Ժողո-
վրդապատճեն Վեպի մրցանակին: Այնուհետև հրատարա-
կեց հետեւեալ վեպերը. — *Le Vivier* (Զինաւազնը),
Grandeur Nature (Բնական Մեծութիւն), *La Clef de
Voûte* (Կամարի Բանալին), եւ վերջապէս *L'Araigne*
(Սարդը) որ 1938ին տանեցաւ Ֆրանսական մեծագոյն
գրական մրցանակին: «Prix Goncourt»ը:

Ծուռով լոյս պիտի ըմբալիք նաեւ պատմուածքներու հաւաքածոյ մը եւ Տոսրոյեւսքի վրայ ուսումնասիրութիւն մը:

Իր ներկայ վիպակիք՝ «Ծովախոզերը» (Les Co-bayes) հրատարակուած է Candideի 30 Նոյեմբեր 1938ի թիվին մէջ: Լուսաբանութեան համար բանեն, որ ծովախոզը կը գործածուի անասնաբանական փորձարկութեանց մէջ, գիտական պրայտումներու լմբացքին: Փոխաբերաբար է որ բառը գործածուած է հոս, որակելու համար զիտական փորձերու իբր առարկայ ծառայող մարդկային հակեները:



(5122-56)

11078-54

ԾՈՎԱԽՈԶԵՐԸ

○○○○○○○○○○

Ալպէռ Փէնսըլէ նոր կախուած էր ձեզունի մէկ կեռէն, երբ տեսաւ գուռին բացուիլը և սենեակէն ներս մտնելը վոքրահասակ մարդու մը՝ որ զի՞նք կը բարեւէր քաղոքավարօրէն։ Ալպէռ Փէնսըլէ՝ տեսակ մը խեղդուկ հայնուչ արձակեց, և սրունքները ցնցեց գետնին վերև՝ ի նշան զայրոյթի։ Ամենեւին չազդուելով այս ընդունելութենէն, վոքրահասակ սեւ մարդը անկողնին վրայ զետեղեց քեմութեած խոշոր պայուսակ մը, թաղիքէ գլխարկը, հովանոցը և շէկ ձեռնոցներ։

Տժգոյն և մետաքսի թուղթի պէս ճմռթկուած գլմք մը ունէր ան, պաշտօնատարի անկեղծ և քիչ մը տխուր աչքեր, ու կոծիծ մը՝ կզակին։ Շատ հանդարտօրէն, աթոռակի մը վրայ բարձրացաւ և վար տռաւ Ալպէս Փէնսըլէի մարմինը, որ գեաին տապալեցաւ՝ պառկող կոփու մը աղմուկը հանելով։ Յետոյ, քաշեց թեզանիքները և ըստու։

— Ես կը կոչուիմ Ձουթէն Վանթր : Մոռցած է իք
բանալիով կդպել ձեր գոռուը :

Ալպէո Փէնաըլէ ոչինչ պատասխանեց , որովհետեւ
մեռած կը կարծէր ինքզինք : Այս անխօսութենէն մը-
տահոգ՝ փոքրահասակ սեւ մարդը իր պայուսակէն
դուրս հանեց ռոմի սրբուակ մը , հովահար մը , անգ-
լիական աղ , սպունգ մը և գործի անցաւ՝ վերակեն-
դանացնելու համար գժբախտը :

Կ'աշխատէը ճափոնուհի մը ճշգրիտ և պղափկ շարժումներով, ծուելով, սորէն կանգելով, ինքն իր

վրայ գոռնալով . և կը լսուէր իր յօդերուն ճարճա-
տումը՝ չոր հացի պէս : Կը քրթմնջէր .

«Խաղաղած ծովուն վրայ...ը՝
«Կը ծնի ծուխ մը...ը» :

Ալպէս Փէնսըլէ բացաւ աչքերը և խոր հառաչ մը
արձակեց :

— Ի՞նչ կ'ընէք հոս , ըստաւ կլլուած ձայնով մը :

— Չեզ կը վերադարձնեմ կեանքին , պատասխա-
նեց ֆօսթէն վանթր պարզօրէն :

— Աւելի լաւ կ'ընէիք եթէ տունը մնայիք :

— Թա՛ - թա՛ - թա՛ ... Մանուկի մը պէս կը խօ-
սիք : Նախ սս պղտիկ գաւաթը խմեցէք , և պիտի
տեսնէք ազդեցութիւնը :

Յուսահատը վերցուց գլուխը , ուժպ մը ալքու
կլլեց և թքու գետին .

— Ո՛չ մէկ բանէ համ չեմ առներ : Եթէ զիտնա-
յիք ...

— Ամէն ինչ զիտեմ , ամէն ինչ գիտեմ : Գիտեմ
թէ քսանընդ տարեկան էք , թէ՝ չունիք ո՛չ դիրք ,
ո՛չ ապագայ , ո՛չ ընտանիք և ո՛չ ալ հոմանուհի , և
թէ՝ ձեր պանդոկին հաշիւը չէք վճարած ինը ամիսէ
ի վեր :

— Ա՛հ , լոեցէ՛ք , հեծեց Փէնսըլէ :

— Չեզի կը հետեւիմ արդէն իսկ քանի մը շաբա-
թէ ի վեր : Չեզի զրկեցի իմ ծանուցումս . «Յուսա-
հատնե՛ր , արժեցուցէք ձեր յուսահատութիւնը : Ամէն
տեղեկութեան համար դիմել Պ. Ֆօսթէն Վանթրի , 17 .
Օրէլիէն - Լումպեր փողոց» : Ինչո՞ւ չպատասխանեցիք
ինձի :

— Լուրջ չեր թուեր :

— Լուրջ չէ՞ր թուեր : Ա՛հ , ամէնքդ ալ նոյնու

էք : Մահիկ ըրէք . եկած եմ ձեզի առաջարկել՝ դրամ
շահելու և երջանիկ ծերութիւն մը ապահովելու մի-
ջոցը :

— Պիտի ուզէի քնանալ , կակագեց Փէնսըլէ :

Ֆօսթէն մատները կրծտեց անհամբերութեամբ :

— Շուտով , չուտո՞վ , ըստաւ Զգեցէ՛ք որ նախ
ինքինքս բացատրեմ : Անշուշա լսած էք խօսուիլը՝
փրոֆէսէօր Օթթոյ Տիւփոնի մասին :

— Ուսնաբո՞յժը :

— Եթէ կ'ուզէք : Միայն թէ՝ անիկա անդամները
չ'ուղղեր , այլ նկարագիրները :

— Ուրեմն չեմ ճանչնար զինք :

— Փրոֆէսէօր Օթթոյ Տիւփոն՝ համաշխարհային
համբաւ վայելող բուժարան մը ունի : Հոն ան կը կի-
րարկէ իր հսարած մէկ դարմանումը՝ որուն նպատակն
է ձեւաւորել , փոխակերպել նկարագիրները : Երկչոտ
պարոն մը կը ներկայանայ . «Պիտի ուզէի ազդե-
ցիկ ըլլալ» : Ներարկում մը : Տասը օր հանգիստ :
Եւ ահա մարդուկը տուն կը վերադառնայ՝ պա-
տըշգամը կանգնած միտերի մը խառնուածքով : Մը-
տային անդամաբուժումը գեռ երիտասարդ և շատ
նուրբ գիտութիւն մըն է : Ամենափոքր սխալը կրնայ
յառաջ բերել անասելի աղէտներ : Ասոր համար է որ
փրոֆէսէօր Օթթոյ Տիւփոն՝ իր յաճախորդներուն նե-
րարկում ընելէ առաջ՝ իր արտադրութիւններուն զօ-
րութիւնը կը փորձէ օգնականներու վրայ , զորս մենք
կը կոչենք «նկարագիր փորձողներ» : Բուժարանը քսան-
եակ մը ունի ասոնցմէ : Բայց որովհետեւ մեր յաճա-
խորդները ամէն օր կ'աւելինան , հրահանգ ստացայ
քանի մը հատ եւս գործի առնել : Անմիջապէս ձեր
մասին մտածեցի այդ պղտիկ աշխատանքին համար :

Զեզի կը տրուի բնակարան, անունդ, լուացք: Կ'օգտուիք սքանչելի պարտէզէ մը. և ձեր պաշտօնակիցներուն ազնիւ բարեկամութենէն: Ռոճիկը արքայականէ: Երկու տարիէն ազատ էք մեզմէ հեռանալու, եւ մինչեւ ձեր կեանքին վերջը՝ կը ստանաք հանգստեանթոշակ մը՝ որ համեմատական է ձեր ծառայութեան տեւողութեան:

Ֆօսթէն Վանթը հանգիստ տռու, և ուժպ մը թուք կլեց՝ փափկակերի մը գոհունակութեամբ:

— Ի՞նչ կ'ըսէք, երիտասարդ, վերսկսաւ ան, Ասիկա ձեզ երազկո՞ւ կը ձգէ:

— Եթէ այդքան շահաւէտ է ձեր մօտ աշխատիլը, ինչո՞ւ այսքան կը յոդնիք ձովախոզեր հաւաքելու համար:

— Եկարագիր փորձողնե՞ր: Բայց ամէն ուզող չի կրնար ըլլալ տաիկա: Պէտք են կարգ մը ֆիզիքական յարմարութիւններ: Անյաղթելի դիմագրողականութիւն մը: Ակի պէս ջինջ բարոյական մը: Հոգեկան հաւասարակշռութիւն, ջղային ներդաշնակութիւն, մտային առաջնակարգ կառուցուածք: Ասոնք յատկութիւններ են զորս լայնօրէն ունիք: Ահա՛, կարգացէք ոս պայմանագրութիւնը: Զեր ստորագրութիւնը կը դնէք վարը, ձախին: Բայց աճապարեցէ՛ք, Պասթիյի կողմերը վերահսու անձնասպանութիւն մը մատնանըշեցին ինծի:

Արդէն իսկ կը գոցէր ոսմի սրուակը, և իր կազմածը կը ստրաւորէր պատիկ մօր մը հոգածութեամբ:

Ալպէռ Փէնսըլէ նայեցաւ ձեզունի կեռին, պայմանագրի նամակադրոշմուած թուղթին, և ուսերը ցնցեց:

— Ատիկա ընել կամ կախուիլ, ըստ:

— Ահա աղուոր խօսք մը, բացառանչեց Ֆօսթէն Վանթը՝ անոր երկարելով ինքնահոս գրիչ մը:

Երիտասարդը տախտակամածին վրայ դրաւ թուղթը, և ստորագրեց յոգնած ձեռքով մը:

— Պատրաստ եղէք վաղը տռուու ժամը 9ին, ըստ Ֆօսթէն Վանթը: Բուժարանին մէկ կառքը պիտի գայ ձեր ինչքերը առնելու: Անցած տաենս պիտի վճարեմ ձեր պանդոկի հաշիւր:

Երբ ան դուրս ելաւ, Ալպէռ Փէնսըլէ երկնցաւ անկողինին լայնքին, և քնացաւ խոր քուն մը՝ երազներով ինողուած: — յեխոս երկար ճամբայէ մը կ'երթար գէպի կապոյտ լոյս մը՝ որ կը դողդզար հորիզոնին վրայ: Եւ ամէն երեք քայլիին՝ կը կորսնցնէր ինքնիրմէ մաս մը: Մատ մը, շրթունք մը, կոպ մը: «Բաւէ որ մինչեւ վերջաւորութիւնը տեւեմ» կը մտածէր: Յանկարծ ետին կը գանձար և կը նշմարէր Պ. Ֆօսթէն Վանթը, որ կը վազվէր իր ետեւ՝ քեմուխտէ պայուսակը թեւին տակ: Կարճանասակ ձերուկը կը ծոէր երեք քայլին անգամ մը՝ միսի բեկոր մը վերցնելու համար: Եւ կը ծանուցանէր: «Միա՛մ, միա՛մ, ի՞նչ աղուոր մատ: Միա՛ս, միա՛մ, ի՞նչ աղուոր կոպ: — «Կը բուէ՛, կը բուէ՛», կը գոչէր Ալպէռ Փէնսըլէ: Բայց միւսը գլուխը կը թօթուէր: «Ի՞նչ իրաւունքով: Ստորագրեցիք, չէ՞: Միա՛մ, միա՛մ, ի՞նչ աղուոր ականչ»:

* *

Փրոֆէսէօր Օթթոյ Տիւփոնի դարմանատունը կը գտնուէր Փարիզի անմիջական շրջակայքը: Մեծ քառակուսի շէնք մը, ամբողջութեամբ պատռնան: և պատշգամ, կը կանգնէր կեղրոնը պարտէզի մը, որ հաշուապահի ստորագրութիւններու պէս ճապուկ ծա-

ոռւղիներ ունէր։ Մեծ ծառեր իրենց ստուերներով կը պարուրէին անհամար բազմաթոռներ, ուր սպաքիշնողները կուգային խորհրդածել իրենց անձնաւորութեան վերջին զնցումներուն մասին։ Կեդրոնական հաստատութեան ետեւ է որ կը գտնուէր նկարագիր փորձողներու տաղաւարը, վարդագոյն կղմինտը տուն մը՝ երկյարկանի ու գաւիթը ծաղկաւէտ։ Նրբանցքները ծածկուած էին կտաւակով և պատերը քերթիչով աշխատուած էին։

Ամէն սենեակի դրան վրայ ծանուցագիր մը կար. «Զայրացկոտ», «Երազող», «Պարզամիտ», «Բարեկամ գրականութեան և արուեստներու», և վերջին ներարկման թուականը՝ հետեւեալ մատնանշումով. «... Էն առաջ չգործածել»։

Դրան աջ կողմը՝ պղտիկ քարետախտակ մը կը կրէր պաշտօնի վրայ եղող բժիշկին ցուցմունքները. «Գոհացուցիչ վիճակ», կամ «Վերայարդարելի», կամ «Բացասական արդիւնք»։

Հիւանդապահուէի մը Ալպէռ Փէնսորլէն առաջնորդեց այն սենեակը որ սահմանուած էր իրեն։ Մերկ պատեր։ Զօրանոցի անկողին մը։ Դրադարան մը։

— Անշուշտ, գիրքերու ցանկը կը փոխենք ամէն փորձէ վերջ, ըստ հիւանդապահուէին։ Իւրաքանչիւր խառնուածքի՝ իր ընթերցումը։ Փրոֆէսէօր Օթթոյ Տիւփոն կը խնդրէ որ պատրաստ ըլլաք մէկ ժամէն։

* *

Փրոֆէսէօր Օթթոյ Տիւփոն՝ Ալպէռ Փէնսորլէն ընդունեց նոոմէական քարադարմանի մը չափ զանգըւածեղ գրասեղանի մը ետեւէն, որուն վրայ ցցուտն էին հոռածայններ, եթենոսէ տախտակներու վրայ՝ լուսուորագրարիչներ, կատարելագործուած թքամտն-

ներ և զսպանակաւոր ինքնահօս գրիչներ։ Սեղանին երկու ծայրերը գրաւած էին մարդակերներու ակուաներուն պէս չողասպիտակ եղերքով գիրքեր։ Եւ լամբ մը՝ վարպետորէն կորացուած յենարանով՝ առողջապահական պայծառութիւն մը կը թափէր վարպետին դէմքին վրայ։ Այս վերջինը ունէր թարմ մորթ. քաղցրահամբոյր նայուածք, և պեին չէր ձգած։

— Դուք թիւ 14 փորձո՞ղն էք, ըստ ան՝ Փէնսորլէին։

— Այդ թիւը աեսայ սենեակիս դրան վրայ...

— Այսունետե ձեր թիւը պիտի ըլլայ ատիկա։ Կստեցէք։ Տեսնենք, հոս է ձեր թղթածրարը. քսանը-հինգ տարեկան։ Թերութիւն՝ չկայ...

— Փէնսորլէ օգտակար համարեց աչքերը խոնարհել։

— Նկարագիր՝ հասարակ։ «Զ»ի հակագղեցութիւն՝ հասարակ։ Խելացութիւն՝ հասարակ։ Մշակոյթ՝ հասարակ։ Սեռային կազմ՝ հասարակ։ Կատարեալ է, կատարեալ։ Ճիշդ իմ փնտառած մարդս էք։

— Շատ ուրախ եմ, կոկազեց Փէնսորլէ։

Փրոֆէսէօր Օթթոյ Տիւփոն փոռուեցաւ թիկնաթռուին մէջ՝ կարծես իր կղակը երկարելու համար անտեսանելի ատամնաբոյժի մը, և ըստաւ.

— Այսօր ձեզի պիտի պատուաստեմ շիճուէր անսահման ինքնավատահութեան խառնուած՝ թեթև սընապարծութեան և միսթիքականութեան աննշմարելի հովի մը։ Շատ երանգաւորուած, շատ նուրբ խառնուրդ մըն է տաիկա, զոր կը պատրաստեմ առաջին անգամն ըլլալով՝ քաղաքագէտի մը պահանջին վրայ։ Ներարկումէն վերջ՝ պիտի հանգստանաք տասսը օր։ Անկէ ետք ձեզ պիտի կանչեմ երազկոտ խառնուրդ մը փորձելու համար։ Յետոյ...

— Այսպէս, նկարագիր պիտի փոխեմ տասը օրը
մէջ մը:

— Մօտաւորապէս:

— Բայց ահռելի՞ է:

— Այդպէս մի կարծէք: Ձեր բոլոր պաշտօնա-
կիցները պիտի ըսեն ձեզի, թէ մարդ բնաւ չի տան-
ջուիր այս փոփոխութիւններէն:

— Եւ այսպէս երկո՞ւ տարի:

— Նոյնիսկ աւելի, եթէ ուզէք: Եւ վստահաբար
պիտի ուզէք: Մօտածեցէք որ ձեր նկարագիրը ըստ
կամս փոխելով, կը բազմապատճէք ձեր կենսային կա-
րողութիւնները, տարեկան երեսուն, երեսունըհինգ
կեանք կ'ապրիք, մինչ ձեր նմանները մէկ հատ կ'ապ-
րին, և ան ալ... Մնաց որ, կ'ուզէիք անձնասպան
ըլլալ, այնպէս չէ: Երբ մարդ ինքինք կը սպաննէ,
պատճառը այն է որ չի կրնար դիմանալ իր վիճակին,
չի կրնար դիմանալ ինքը իրեն...

— Այո՞:

— Ես ալ ձիշդ կ'առաջարկեմ ձեզի՝ այլեւս չըլ-
լալ դուք ձեզ, Պէտք էր որ գոհ ըլլայիք:

Ալպէս Փէնսըլէ հանգիստ չէր: «Հապա եթէ ինն-
թեսնամ» կը խորհէր: «Եւ եթէ փորձարկութիւնը ձա-
խողի ու մեռնիմ...» Որովհետեւ չէր ուզեր մեռնիլ,
այժմ: Բայց արդէն իսկ փրոֆէսէօրը ոտքի կ'ելլէր ու
կը հրէր սահող դուռ մը, որ պահուած էր միջնորմին
մէջ:

Ալպէս Փէնսըլէ անոր ետեւէն մտաւ կաթնավա-
ճառի մը կրպակին պէս սպիտակ աեղ մը: Օդը՝ դե-
ղարան ու այրած քուրջ կը հոտէր:

Պատերուն զամուած էին դարակներ, բեռնաւոր՝
բազմագոյն հեղուկներով լի անօթներով: Շատ երկար

սեղան մը, սենետկին կեդրոնը զետեղուած, կը կրէր
ջոկատ մը ամաներ, եղջիւրածեւ, տստիճանաւոր,
թորումի և օձակերպ: Եւ այս գիտական սեղանասպաս-
ները բզիկ բզիկ կ'ընէին պատուհաններուն լոյսը:
Ապակիէ տմանի մը մէջ՝ մոլեգին խոշոր կաթիլներով
կը ցտակուտէր կանաչորակ և կապոյտ ցոլքերով ջուր
մը: Թօսթէն վանթը կը հսկէր անոր եփելուն՝ կառա-
վարի ակնոցներ դրած:

— Այէն ինչ պատրա՞ստ է, հարցուց Օթթոյ Տիւ-
փոն:

Պատին պէս ճերմակ օգնուկան մը երեւսն ելաւ և
տախտներէն մաշած մատներովը բերաւ փոքրիկ սրուակ
մը, որ գոցուած էր բամպակէ խցանով մը: Օթթոյ
Տիւփոն գննեց անոր պարունակութիւնը և լեզուով
գարգափեց.

— Կարծեմ պէտք պիտի ըլլայ քիչ մը ջուր խառ-
նել ասոր, ինչ որ է, գործածելով կը աեսնենք: Թիւ
14, իջեցուցէք տափատնիդ, բարեկամս: Մի պրէք
ինքինքնիդ:

Ալպէս Փէնսըլէ՝ աթոռո՛ մը վրայ նստած՝ իր մերկ
յատակը կ'ընծայէր՝ չէր գիտեր ինչ վիրաբուժական
յարձակման: Քրտինքը մեծ կաթիլներով կը հոսէր իր
դէմքին վրայ: Իրմէ քանի մը քայլ անդին կը լսէր
տարօրինակ գործիքներու հնչիւնը: Աղմուկը ասեղի
մը՝ որ կ'իյնար երկաթէ տուփի մը մէջ, համեստ կափ-
կափումը քաշուող խցանի մը, խոնարհ հեծիւնը ծո-
րակի մը: Յետոյ՝ մօտեցող քայլեր: Տաք շունչ մը՝
իր ծոծրակին վրայ: Խուսական կաշիի հոտ մը: Իր
երիկամներուն վրայ՝ խոնաւ ու մեղմ հպումը կտոր մը
բամպակի: Աչքերը գոցեց: Ծնօտները սեղմեց, պատ-
րաստուելով պատոող ցաւի մը: Յետոյքին վրայ պըզ-

տըլիկ ներարկում մը զի՞նք ցատկել տուաւ։ Սպասեց
շարունակութեան։

— Այս է ամէնը, ըստ Օթթոյ Տիւփոն։ Ազատ էք։
— Բայց . . .
— Թերեւս կ'երեւակացէիք որ ձեզ ցիցը պիտի
հանէի։ Տասը կամ տասնըհինգ վայրկեանէն պիտի
զգաք պատուաստումին ազդեցութիւնը։ Անձնաւորու-
թիւն պիտի փոխէք, այնպէս ինչպէս ոչխարները
բուրդ կը փոխեն և օձերը՝ մորթ։ Պիտի ունենաք այն
կամքը, պայծառատեսութիւնն ու ձեր վրայ հաւատքը,
որոնք ձեզի միշտ պակսած են։

— Ենորհոկալ եմ, ըստ Փէնսըլէ։

Եւ ոտքի ելաւ զգուշութեամբ, ուղղեց զգեստնե-
րը, գուրս ելաւ Թօսթէն Վանթրի ընկերացութեամբ։

Պարտէզին մէջ՝ Ալպէն Փէնսըլէ կը քալէր դան-
դազօրէն, իր մէջ հսկելով ուրիշ ինքնութեան մը
զարթումը։ Յզի կնոջ մը պէս՝ կը վախնար յախուռն
շարժումէ մը, սխալ քայլէ մը, անկումէ մը։ որոնք
կրնային ոչնչացնել այն խորհրդաւոր էտկը, որուն
սերմը կը կրէր։ Կը զգա՞ր ո ե բան մը։ Ո՛չ, դեռ
ոչինչ։ Խոկ հիմա՞։ Մ'իշտ ոչինչ։ Հազիւ թեթեւ գըլ-
խապտոյտ մը, քաղցր թալուկ մը, վերահաս ծնունդի
մը վախը, ուրախութիւնը։ Ո՞վ պիտի ըլլար ինք
վազը, քիչ մը վերջ, Գոնէ պիտի զգա՞ր մէկ անձնա-
ւորութեան միւսին անցքը։ Պիտի փնտոէ՞ր իր նախ-
կին վիճակը։ Պիտի փնտոէ՞ր ինքինք։

Քանի կը խորհէր այդ մասին՝ այնքան տւելի կը
լեցուէր յուսահասութեան նմանող մելամաղձուու-
թեամբ մը։ Զէր ուզեր հսկանալ ինքնիրմէ։ Այն տպա-
ւորութիւնը ունէր, թէ կայարանի մը քարափին վրայ
կը գտնուէր և արագաւալաց շողեկառք մը ընդմիշտ

պիտի տանէր իր լաւագոյն բարեկամմը։ թերութիւն-
ներով նեխած, մռայլ և անզօր բարեկամ մը, ոչ շատ
խելացի, ոչ շատ բարի, ոչ շատ անկեղծ, բայց և այն-
պէս ազնիւ մանչ մը, ինքն իսկ եւ կը խորհէր նաեւ
այն հին հագուստներուն, ընտանի, թօշնած, անփո-
խարինելի և զորս մարդ չի յանդնիր նետել, կամ կը
խորհէր աղտօտ արուարձաններու այն տեսարաններուն՝
որոնց խեղճուկ հմայքը ձեզ կը վիրաւորէ ցկեանս։
Կը գթար իր սեփական բախտին վրայ։ Կուլար իր
սեփական կորուստին համար։ Աւելի լաւ էր մեռնիլ,
քան ապրիլ ինքնիրմէ տարբեր մէկուն մէջ։ Եւ ինչ
առաւելյութիւններու համար, Աստուած իմ։ Քանի մը
սո՞ւ, գիւղական հանդիսատի մը ապահովութիւնը։
Ասո՞վ է որ կը յաւակնելին զի՞նք ողոքել՝ այն անձին
դիմաց զոր պիտի ըլլար։ Խոկ եթէ մերժէ՞ր փոխուիլ։
Խոկ եթէ նախընտրէր ինքզի՞նք մնալ։

Յետոյքին վրայ թեթեւ այրուցք մը զի՞նք կանչեց
բժշկական իրականութիւններուն։ Թօսթէն Վանթրի
կողմը գարձուց՝ զայրոյթէն և վճռականութեան ձե-
ւափոխուած իր գէմքը։

— Խարեցիք զիս, պատուաստի փերեզա՞կ գոչեց։
Բայց ձեզի կանխաւ կը յայտնեմ, որ վազն իսկ կը հե-
ռանամ այս վարնոց տունէն։ Եւ ոստիկանութեան
պիտի մատնեմ ներարկման միսի ձեր առեւտուրը։
Պզտիկ արհեստ մըն է որ պէտք է արգիլուի վատահա-
րար։ Զեզ ծակը պիտի դնել տամ, ձեզ և ձեր վարպե-
տը ըլլալիք Օթթոն, նախ քան որ զիս մաղի վերա-
ծած ըլլաք։ Եւ մի՛ ծիծաղիք յիմարի պէս, ապա թէ
ոչ ծնօտնիլ կը խոթեմ ձեր ծոծրակին մէջ։

— Տէ՛ր իմ, բացականչեց Թօսթէն Վանթր, չափը
շատ դրած ըլլալու են։

Եւ շրթունքներուն տարաւ արծաթեայ պղտիկ սուլիչ մը :

— Ի՞նչ ունիք :

— Ոչինչ, ոչինչ, կը կտկագէր միւսը : Շարունակենք մեր պտոյտը, եթէ կը հաճիք : Կը տեսնէ՞ք այդ երկու մանկամարդ կիները որ կը շրջագային պարտէցին մէջ, նկարագիր փորձող կիներ են : Թիւ 1 ալիս և թիւ 5 պիս, եթէ չեմ սխալիր: Կինելը «պիս» են մեր քով :

— Այ կողմինը հաճելի է ինծի, ըսաւ Փենսըլէ : Բարութիւնն ունեցէք . . .

Բայց չկրցաւ աւարտել: Երկու հսկաներ, եկած՝ Թօսթէն Վանթրի կանչին վրայ, բռնեցին զինք անութներէն և ոտքերէն :

— Փրոֆէսէօրին տարէք զինք, հրամայեց Թօսթէն Վանթր, ըսէք իրեն որ փութով յարդարում մը ընէ :

Փէնսըլէ կը մաքառէր զսպումին դէմ, մոնչելով, լորձնոտելով, կատաղօրէն խածնելով: Զայն տեսնելուն պէս՝ փրոֆէսէօր 0թթոյ Տիւփոն կապել տուաւ զայն աթոռի մը վրայ, և ուրիշ ներարկում մը ըրաւ, առաջինէն երկու սանթիմէթր անդին:

— Ներեցէք, ըսաւ, ստիպուած եմ քիչ մը խարխափել տպսպրուած անձնաւորութիւնը գտնելէ առաջ: Ասոնք արհեստին անպատեհութիւններն են: Ի՞նչպէս էք այժմ:

— Լու, ըսաւ Փէնսըլէ, բայց չեմ ուզեր որ այլւս մարդ մօտենայ ինծի: Առանձին պիտի վերադառնամ սենեակս:

Թօսթէն Վանթր երեւցաւ դրան բացուածքին մէջ :

— Ուրեմն, ահա հսնդարաբեցանք, ըսաւ ան:

Փէնսըլէ ուսերը թօթուեց: Խաղաղ, դօրաւոր,

ապահովուած կը զգար ինքինք: Ուեւէ բան ոեւէ մէկուն հրամայելու տենչ մը՝ որ զինք կը նեղէր քերուը տուքի մը պէս:

— Ծաղիկներ կ'ուզեմ սենեակիս մէջ: Եւ շուտ շարժեցէք:

Իր ձայնին հնչիւնը հաճելի եկաւ իրեն: Պայծառ և տռնական էր ան:

— Կարծեմ այս անդամ յաջողեցանք, ըսաւ փրոֆէսէօր 0թթոյ Տիւփոն՝ Թօսթէն Վանթրի: Լաւագոյն յաջողութիւններէս մէկն է:

Ալպէր Փէնսըլէ որոշ հպարտութիւն մը կը զգար՝ տեսնելով իրեն գարձած այդ հետաքրքիր գէմքերը: Երկու մասնագէտներու հիացումը կը գրգռէր ինք: Բժիշկն ու իր օգնականը իր մէջ կը տեսնէին անթերի տիպար մը, կատարելութիւն մը:

— Հանեցէք սու կապերը, ըսաւ:

Երբ ազատ եղաւ, ոտքի ելաւ ու ձեռքերը երկարեց փրոֆէսէրին:

— Ց', թիւ 14, ըսաւ միւսը. զիրար պիտի տեսնենք տասը օրէն:

Ցեղակարծ տիրութիւն մը նմլեց Փէնսըլէի սիրտը:

— Ի՞նչպէս՝ տասը օրէն:

— Է՞ն, այո, ձեզ երազկոտի մը վերածելու համար:

— Բայց ես չեմ ուզեր երազկոտ ըլլալ: Ի՞նչ է այս պատմութիւնը: Շատ լաւ եմ այսպէս:

Ցուռնցքով հարուածեց սեղանը: 0թթոյ Տիւփոն ոչինչ պատասխանեց: Եւ թիւ 14ը կրցաւ զգայացունց ելք մը կատարել, թեւերը օրօրելով և կրունկները չոր կերպով հնչեցնելով սալաքարերուն վրայ:

* *

Յաջորդ օրը՝ Ալպէռ Փէնսըլէ ուշ ելաւ տուտուն,
հագու գորչ սենեկազգեստն ու հիւանդներու բամ-
պակեայ գտակը, և պարտէղ իջաւ։ Պարզ վանդակորմ
մը կը պատէր նկարագիր փորձողներուն վերապահուած
բակը՝ ընդարձակ պարտէղն։ ուր կը պաշտէին յաճաւ-
խորդները, Ալպէռ Փէնսըլէ նստեցաւ երիտասարդ կաղ-
նիի մը շուքին և գիրք մը բացաւ ծունկերուն վրայ։
Օք մեզմ էր։ Արեւու բիծեր կը դողային ծառերու
կանաչ շուքին մէջ։ կը լսուէր ծղրիթներուն երգելը։
Ապա՝ յանկարծ՝ շոգեկառքի մը սուլոցը կը հասկցնէր
այս խաղաղութեան ճշմարիտ տատիճանը։

Երիտասարդը քնացաւ շուտով, և հատորը սահեցաւ
ձեռքէն, թթու խնդուք մը զինք արթնցուց։ Աչքերը
բացաւ։ Իրմէ քանի մը քայլ անդին՝ նախորդ օրուան
երկու կիները նստած էին ու եռանդով կը խօսակցէին։

Ալպէռ Փէնսըլէ զանոնք բարեւեց զգակը հանելով։
Անոնք պատասխանեցին զլիսու հակումով մը։ Եւ յան-
կարծ երկուքէն կրտսերագոյնը խօսք առաւ։

- Դուք նոր փորձո՞ղն էք։
- Այո, տիկին։
- Օրիո՞րդ։
- Պէտք էր կռահէի։
- Եւ ի՞նչ էք այսօր։
- Ինչ ե՞մ։
- Այո, այսինքն, ի՞նչ է ձեր նկարագիրը։
- Կամապա՛շ, թեթեւ սնապարծութեամբ մը և
միսթիքականութեան աննշմարելի հոգով մը։
- Ի՞նչ աղուոր է։ Ես՝ փափկասիրտ եմ, պղտիկ
անմեղութեամբ մը, արեւելեան հեշտանքի յիշատակով
մը՝ որ մեծ է բանաստեղծութեան փոշեհատիլի մը չափ։
- Դուք ալ գէշ վիճակի մէջ չէք։ Քանի՞ օրուան
համար։

- Տակաւին հինգ օր։
- Ես՝ ամբողջ ինը օր ունիմ։
- Բախտաւոր էք։
- Ինչու։
- Միշտ նեղացուցիչ է փոխուիլ։
- Մերժեցէք փոխուիլ։
- Նայէ՛, մայրիկ, ի՞նչքան կամք ունի։ Հրա-
շալի՛ է։
- Տիկինը ձեր մա՞յրն է։
- Ալջիկը խնդաց։

— Ոչ, զինք մայրիկ կը կոչենք, որովհետեւ փոր-
ձող կիներուն ամենէն հինն է։ Մեզի խորհուրդ կու-
տայ, մեզ կ'առաջնորդէ…

Ալպէռ Փէնսըլէ մօտեցուց տթոռը, և խօսակցու-
թիւնը շարունակուեցաւ, արագ ու զուարթ, այն աս-
տիճան՝ որ մոռցան ճաշի ժամը։ Թիւ 14ը պատմեց իր
դժբախտութիւնները և փախադարձաբար իմացաւ, թէ
օրիորդը կը կոչուէր Եոլանտ Վէնսան, թէ՝ անոր ծնող-
քը մեռած էին, և թէ՝ ֆօսթէն վանթր աղատած էր
զայն այն միջոցին երբ Սէնին մէջ պիտի նետուէր։
Ան ունէր աղուոր դէմք մը՝ քիչ մը երկար, գունատ
այտեր, մեծ աչքեր՝ դիւրասան, անհամեստ, խոնաւ
կամաչով մը, որոնց նայուածքը կը զովացնէր ձեզ՝
ումագ մը ջուրի պէս։

— Պիտի ճօճէի, կը վախայի։ Եւ յանկարծ՝ զգացի
որ ձեռք մը կը բռնէր ուսէս։

- Օրնեա՛լ է Աստուած, բացագանչեց Փէնսըլէ։
- Ազնիւ էք։
- Բայց ո՛չ, եսասէր եմ։
- Երկու փորձողներ՝ Փէնսըլէի պէս նոյն գորչ սե-
նեկազգեստը հագած՝ անցան իրենց առջեւէն։

11048-57 (5/22-56)



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

— Թիւ 7ը՝ «սմսեղուկ» է այսօր, ըստւ Եռլանտա:
իսկ թիւ 12ին վերջին օրն է իբրև «զայրացկու բայց
խորքին մէջ բարեմիտ»:

— Կեանքը տխուր ըլլուլու է հոս, հառաչեց Փէն-
ուըլէ:

— Այդպէս մի կարծէք, ըստւ մայրիկը: Շատ հա-
մերաշխ, շատ բարեկամական պղտիկ խումբ մը կը
կազմենք... Պիտի տեսնէք, եթէ երկար մնաք մեր
մէջ...

— Երկար պիտի մնամ, ըստւ Ալպէու:

Եւ Եռլանտի ուղղեց մոնկու աշխարհակալի նայ-
ուածք մը՝ որ խոնարհեցուց երիտասարդ կնոջ կո-
պերը:

Կէս օրէն վերջ, 0թթոյ Տիւփոն համախմբեց բու-
լոր զոյգ թիւերը, տիպարներու տողանցքին համար:

Ճոխօրէն զարդարուած նստարաններով մեծ սրահի
մը մէջ պատրաստած էին բարձրաւանդակ մը, բազ-
րիք մը և փոխադրական միքրոֆոն մը: Յաճախորդ-
ները նստած էին մութին մէջ: Ֆօսթէն Վանթր՝ բե-
մին վրայ կանգնած՝ կը ծանուցանէր իւրաքանչիւր
թիւի յատկանիշները, և հանդիսականները յետոյ կը
խօսակցէին ներկայացուած ենթակային հետ: Այն քա-
ղաքագէտը, որ Ալպէու Փէնսըլի խառնուածքը ապըս-
պրած էր, պղտիկ կլորիկ պարոն մըն էր՝ շիկագոյն
մորթով և փիղի խորամանկ աչքերով: Սքանչացած էր
յաջողութենէն.

— Վստա՞ն էք թէ արդիւնքը նոյնը պիտի ըլլալ
ինծի համար, կը հարցնէր փրոֆէսէօրին:

— Բացարձակապէս վստահ: Պատուաստը քիչ մը
պիտի յարմարցնենք ձեր ներկայ վիճակին, բայց կըր-
նաք ապահով ըլլալ կատարեալ նմանութեան մը մա-
սին:

— Շատ լաւ է, շա՛տ լաւ է: Եւ, ըսէ՛ք տեսնեմ,
թիւ 14, երբեք չէ՞ք կասկածիր ձեր կարծիքին մա-
սին:

— Երբե՛ք:

— Իսկ եթէ կուսակցութեան կարգապահութիւ-
նը արգիլո՞ր ձեզ արտայայտել ձեր բուն մտածումը:

— Հակառակ ատոր՝ պիտի արտայայտէի զայն:

— Ա՛յ, ա՛յ, ա՛յ: Բայց շատ ծանրակշիռ է ա-
տիկա:

— Ուրիշ կուսակցութեան մը պիտի միանայի: Ի
հարկին՝ կուսակցութիւն մը պիտի ստեղծէի:

— Լա՛ւ, լա՛ւ: Իսկ եթէ... իմանայիք որ ձեր
ընկերակցուհին անհաւատարիմէ ձեզի... Ենթադրու-
թիւն մըն է, չէ՞:

— Դաստակները պիտի տրորէի, պիտի ապակէի
զայն և գոնէն գուրս ընէի:

— Է՛ս, լա՛ւ, կը տեսնէ՞ք, պէտք է մեղմել ա-
տիկա, հառաչեց կլորիկ պարոնը՝ 0թթոյ Տիւփոնի
դառնալով:

— Ինչէս որ կը փափաքիք: Բայց դիտել կու-
տամ, որ միշտ կրնաք, գործածութենէ վերջ, մեզմէ
պահանջել ձեր ուղած յարդարումները:

Ալպէու Փէնսըլի հեռացաւ սրահէն, յարգալիր
հիացման շուկաներու մէջ: Նոյնիսկ, խորը նստած կին
մը ծափահարեց և պոռաց:

— Կեցցէ՛:

Նրբանցքներուն մէջ՝ Փէնսըլի հանդիպեցաւ քա-

նի մը պաշտօնակիցներու, որոնք զինք չնորհաւորեցին թթու կերպով:

— Շատ հաւնեցան ձեզի:

— Բայց սխալ կ'ընէք՝ այդքան չարչարուելով:

— Դիտեցէք, որ այս նկարագիրը շատ նպաստաւոր է ձեզի: Իրապէս չեմ երեւակայեր որ ուրիշ ուեւ բան կարենայիք ներկայացնել:

Այս պաշտօնակցական նախանձը, այս ճղճիմ կատակարանութիւնը կը սրանեղեցնէին Ալպէռ Փէնսըլին: Կարելի եղածին չափ շուտ խոյս տուաւ դեպի պարաէզ: Եոլանտ Վէնսոնն կը սպասէր իրեն, նոյն տեղը: Բայց այս անգամ առանձին էր:

— Վերջապէս, ձեզ կը վերագտնեմ, բացագնաշեց: Զեզի հետ շաղակրատելու պէտք ունիմ, այս ծիծաղելի նիստէն վերջ: Մարդիկ խեղճուկ եւ չար են:

— Որովհետեւ յաջողութիւն ունեցաք, ըստ օրեորդք:

— Այդպէս կը կարծեմ:

Եոլանտ միացուց ձեռքերը, և իր գեմքը լուսուորուեցաւ պաշտելի քաղցրութեամբ մը.

— Զեր տեղը հպարտ եմ ես: Պատմեցէք ձեր տը պաւորութիւները:

Փէնսըլէ նստաւ անոր քով, և խօսելով հանգերձ կը դիմէր անոր գէմքը: Յուզիչ, դիւրազգաց զեղեցկութիւն մը ունէր, որ պաշտպանութիւն կը հրաւիրէր: Եւ Ալպէռ Փէնսըլէ անչափելի տենչն ունէր մէկը պաշտպանելու: Ինքինք կը զգար աւելի զօրաւոր, աւելի կայտառ, աւելի քաղցրօրէն պատասխանառու՝ այս անպաշտպան աղջկան դիմաց: Ի՞նք էր տէրը: Մէկ ձեռքը դրաւ Եոլանտի ծունկին: Աղջիկը

սարսուաց և ճակատը խոնարհեցուց: Բայց քայլեր կափկափեցին ծառուղիին խիճերուն վրայ: Այս ատեն, Ալպէռ ըստ պարզուէն:

— Եուանտ, կրնաք վատահութիւն ունենալ իմ վրաս:

Ինչ որ ոչինչ կը նշանակէր, բայց կը հնչէր բաւարար ազնուականութեամբ մը:

Յաջորդ օրերը՝ հեշտորէն պայքարեցաւ իր սիրոյն մտածման դէմ: Ո՞չ թէ անհաճոյ կուգար իրեն՝ սիրահարուած ըլլալը: Բայց կանոն է, որ մարդ պէտք է իր զգացումներուն արժէքը զգայ՝ նախ ուրանալով զանոնք: Եւ տարօրինակ կերպով հաճոյք կ'առնէր, տեսնելով փլուզումը իր կասկածներուն՝ երբ պարզապէս կը նշանակէր թանկագին կերպարանքը: Կ'երազէր անոր մասին: Անոր և իր միջն գորովի մեղի տեսարաններ կ'երեւակայէր, որոնք զգուանքներէ աւելի կը սպասէին զինքը:

Կիրակի իրիկուն մըն էր, կրակմարէն քանի մը վայրկեան տառաջ, որ զայն համբուրեց բերնին վրայ: Եոլանտ ինքինք պաշտպանեց միայն տեսակ մը կենչ գանային պղտիկ միջինով, որմէ խորհրդաւոր կերպով հպարտացաւ Փէնսըլէ: Խաւարը այնքան թանձր էր, որ հազիւ կը գուշակէր աղջկան զէմքը: Կը փակէր աշքերը: Իր համբուրը կ'առաջնորդէր՝ հետեւով անանասի թեթե բայրին, որ գուրս կուգար այդ շրթունքներէն: Որոնք կը գանուէին իրեններուն բարձրութեան: Եւ երբ վեր կ'առնէր կոպերը, իրմէ քանի մը մէթը անդին կը նշանակէր զմայլած երկու ակնարկներու շողացումը:

Յաջորդ օրը, Ալպէռ Փէնսըլէ կէսօրէն վերջ ժամը

Հինգին միայն տեսաւ Եոլանտ Վէնսանը : Այս վերջինը
վճռական քայլերով կը քայլէր պղտիկ ծառուղիին մէջ
զոր Ընտրած էին իրենց ժամադրութիւններուն հա-
մար : Ալպէռ մօտեցաւ անոր և ձեռքերը բռնեց :
Բայց միւսը ցնցումով մը ձերբազատեց ինքզինք ու
սկսաւ խնդալ :

— Ի՞նչ ունիք, ըստւ Փէնսըլէ :

— Ե՞ս : Ոչինչ :

Նայեցաւ ազշկան : Բան մը փոխուած էր անոր
մէջ : Անոր նայուածքը կոչա էր : Գլուխը բարձր կը
բռնէր : Լիաբերան կը ինդար, անկեղծութեամբ մը,
անպատկառութեամբ մը՝ որ զարմացուցին զինք :

— Ինչու ձեզ չտեսայ այս առտու, յարեց Փէնսըլէ :

— Պատուաստումի գացած էի :

Բուռն վախ մը պատեց խեղճ Փէնսըլէի հոգին :

— Եւ . . . և . . . ի՞նչ էք այժմ, կակազեց :

— «Խոհուն կին, յատակատես, տիրական, առեւ-
տուրն ու լաւ ճաշերը սիրող» : Փրոֆէսէօր Օթթոյ
Տիւփոն շատ գոհ է :

Զմայլած կը թուէր ան այս նոր նկարագիրէն,
ինչպէս նոր շրջազգեստէ մը :

Ալպէռ Փէնսըլէ՝ յուսահատութենէն զգետնուած
ինքզինք ձգեց պղտիկ նստարանի մը վրայ :

— Ի՞նչ, ի՞նչ, մոնչեց : Կարելի՞ բան է որ այդ
սքանչելի էակը, քաղցր, զգայուն, երազկոտ . . .

— Կրնաք հրաժեշտ առնել անկէ :

— Ուրեմն կրնամ հրաժեշտ առնել իմ սէրէ՛ս,

— Ատիկա ուրիշ ինդիր է : Նախ՝ հաճելի էք ին-
ձի : Իմ ուզած մարդս էք բաւական : Միայն ձեզէ
պիտի պահանջեմ որ պեխ ձգէք և աւելի յաճախ կըտ-
րէք եղունգնիդ :

— Եոլանտ, Եոլանտ : Կարելի՞ բան է . . .

— Ամէն ինչ կարելի է այս տան մէջ, սիրելիս :
Սիկար մը ունի՞ք : Ո՞չ . կը պաշտեմ սիկարը : Հա՛,
այո՛, ի՞նչ կ'ըսէի : Մօտս նստեցէք : Եւ այդ աղետուած
կերպարանքը մի՛ առնէք : Ահա՛, կը համբուրեմ ձեզ :
Հակեցաւ Ալպէռի վրայ, և անոր շրթունքները
ճզմեց՝ գիտակից և վաղածանօթ համբոյրով մը .

— Ուփ, ի՞նչ աղուոր է, յարեց :

Խուլ զայրոյթ մը կը բանէր Ալպէռ Փէնսըլէի
մէջ : Բարկացած էր Եոլանտ Վէնսանի գէմ՝ այս աղէ-
տալի փոփոխութեան համար, իբրև թէ ան իրապէս
պատասխանատուն ըլլար : Կ'արհամարհէր զայն՝ որ
հաճոյք կ'առնէր այս փոփոխութենէն : Կ'ատէր զայն՝
որ դոյզն զգչում մը իսկ չէ՞ զգար այս փոփոխութեան
համար :

— Դուք . . . դուք առնակին մըն էք, ըստւ ակ-
ռաներուն մէջէն : Բայց մի մոռնաք մէկ բան՝ կը հը-
րամայեմ : Պիտի ձկեմ ձեզ, պիտի փրեմ ձեզ :

Եոլանտ տխմար խնդուք մը արձակեց :

— Լուցել՝ ք, պոռաց Փէնսըլէ :

Եւ ձեռքը վերցուց ապտակելու համար զայն :
Բայց դեռ շարժումը շաւարտած՝ ուժգին ապտակ մը
կը բոցավառէր իր երեսը :

— Կամաց, պղաբ'կս, ըստւ աղջիկը :

Յետոյ ելաւ ու հեռացաւ, ուժգին և սիալ սու-
լելով սրճարանի եղանակ մը :

Այս դէպքէն վերջ Ալպէռ Փէնսըլէ ցաւագին ժա-
մեր ապրեցաւ : Կուլար իր մարած գորովին համար,
կ'ատէր փրոֆէսէօր Օթթոյ Տիւփոնը, կ'երգնուր հե-
ռանուլ դարմանատունէն յաջորդ օրն իսկ : Եւ սակայն,
իրեն անձանօթ վատութիւն մը զինք կը կապէր այդ

գայրին։ Աւելին։ Կը ջանար մօտենալ Եոլանտին, երբ ան դուրս կ'ելլիր կիսերուն յատկացուած տաղաւարէն, երբ ան ծխելով կը շրջադաշեր վանդակորմին երկայն քը։ Եւ զայն տեսածին պէս, տեսակ մը հաճոյալի ջըդայնութիւն կը հանդարտեցնէր Փէնսորէի անդամները։ Շատ չուտ՝ ստիպուեցաւ ընդունի թէ կը սիրէր զայն։ այս նոր կերպարանքին ընդմէջէն։ Ամազոնի այդ խառնուածքին ետեւ՝ որ կը զայրացնէր զինք, այդ փակ դէմքին ետեւ՝ որ զինք կը տիրեցնէր, կը պահուէր մտերիմ բնաւորութիւն մը։ Խորհրդաւոր ու քաղցր դէմք մը՝ որուն հմայքը դեռ կ'ազդէր իր վրայ։ Փրոֆէսէօր Օթթոյ Տիւփոնի ներարկումները կը վերիվայրէին էտակին մտկերեսը, բայց ներքին ծաղկանուշը, հոգիին պատուարուած խորքերը, ջերմութեան, կեանքի, սիրոյ ազրիւրը, վստահաբար անեղծ կը մնային։ Ալպէս Փէնսորէ արժանաւորապէս հաշտըւեցաւ Եոլանտի հետ, ընդունեց անոր քմայքները, համակերպեցաւ անոր շաղակրտատանքին՝ տեսանողի մը նահատակ վերացումովք։ Կը տեսնէր աւելի անդին քան ներկայ Եոլանտը։ Փորձեց տափկա բացատրել անոր Եոլանտ չնասկցաւ, և մտաւորական կոչեց զինք։

Մնաց որ, քանի մը օր վերջ, թիւ 14ը ինքն ալ ստիպուեցաւ անձնաւորութիւն փոխել։ «Երազկոս» պատուաստը սիսալ չափուած ըլլալով՝ «աւշային»ի վերածուեցաւ։ Մինչ այդ, փրոֆէսէօրին յաճախորդը ջնջած էր իր ապսպրանքը, և Օթթոյ Տիւփոն հարդ չտեսաւ վերայարդարելու իր փորձողին նկարագիրը։ Եոլանտ Վէնսան դժկամակութեամբ ընդունեց այս վերանորոգումը։

— Ինծի համար՝ սէրը պայշար մըն է, կ'րաէր։ Եւ ի՞նչպէս կընամ պայշարի թրթուրի մը դէմ։

— Իրաւունք ունիք։ Ես ինձմէ կը գարշիմ։ Կողբար Փէնսորէ։ Խեղճ մարդուկ մըն եմ։ Արժանի չեմ ձեզի։ Ա՛ն, եթէ միայն քաջութիւնն ունենայի ինքինքս սպաննելու։

Գութի գալով, Եոլանտ ջանաց անոր գարձեալ տալ քիչ մը ինքնավտանութիւն և առնական արժանաւորութիւն։ Բայց և այնպէս, չկրցաւ յաջողցնել իր գաստիարակութիւնը, որովհետեւ ինքալ շուտով դարձաւ «ատանտիկին», քիչ մը աւելորդապաշտ, և ուսողութեան հանդէպ հակում ունինցող»։ Այդօրէն սկսոծ՝ ա՛լ Փէնսորէն չետաքրքրեց զինք։ Փէնսորէ կը քաշկրոտուէր անոր ետեւէն, ողբալի դիմումներ կ'ուղղէր անոր, և նոյնիսկ՝ անգամ մը՝ խնդրեց մօսթէն Վանթրէն որ միջամտէ ի նպաստ իրեն։ Բայց յաջորդ օրն իսկ ինք գարձած էր «կանացի յաջողութիւններով ողողուած հաճոյամոլ, և թղթախաղի սիրահար» մը։ Եոլանտ, ապշած և համայուած, փորձեց մօտենալ։ Փէնսորէն հպարտօրէն վարուեցաւ անոր հետ, վաղեմի Տոն Ժուանի մը ամբարտաւանութիւնը ցոյց տալով ու անդուսնելով զայն։ Հիւանդապահուհիները դիտելու համար, կը գարպասէր հաստատութեան բոլոր կիներուն։ Անցած տահննին կը կեցնէր զանոնք, ծնունին կը բռնէր և թաւշային ձայնով մը կ'ըսէր։

— Ա՛ն, այս աչքերը, այս աչքե՛րը . . . Մարդ պիտի ուզէր խեղդուիլ անոնց մէջ . . .

Բայց իր ներքին խորքին մէջ, Եոլանտ Վէնսանի հանդէպ իր գորովը կը մնար նոյնքան վառ՝ որքան անցեալին։

Այս երկու էակները, որոնց նկարագիրները իրարու հակառակ կը գործէին, կը տանջուէին որ երջանիկ կրնային ըլլալ միայն դիպուածով, խարդա-

խութեամբ, և հազիւ քանի մը օր: Օթթոյ Տիւփոնի ասեղը անողոք կերպով կը վարէր իրենց երջանկութիւնը: Իրենց բոլոր ուրախութիւնները, իրենց բուլոր վիշտերը կախում ունեին յետոյքին վրայ ծիծառելին ներարկումէ մը: Եւ այս է որ ամենէն աւելի անհանդուրժելի կ'երեւար իրենց: Ներգաշնակութեան հազուադէպ ժամերուն՝ կուլային իրենց միացման դիւրաբեկութեան վրայ: Նստարանի մը վրայ նստած ըլլալ, խօսիլ իրարու, հասկնալ զիրար, սիրել զիրար այնպէս ինչպէս կը սիրէին, և գիտնալ թէ շուտով՝ անձանօթի մը որոշումովը՝ դարձեալ օտար պիտի ըլլան մէկը միւսին: Ապրիլ՝ մշանջենական վախովն ապագային: Վախնալ ինքն իրմէ: Վախնալ այն էակէն որ ամենէն աւելի սիրելի է աշխարհի վրայ: Կոռւիլ իրարու նետ, պատուել զիրար, ներել իրարու, զարմանալ, նորէն ճամբայ ելլել նոր հաւատքով մը: Զգացումներու այս պարը կը սպառէր զիրենք այն աստիճան, որ կը շուտարէին: Այլեւս չէին ըսեր «կը սիրեմ քեզ», այլ «ո՞րքան կը սիրեմ քեզ այսօր»: Այլեւս չէին ըսեր՝ «քիչ ետք այսինչ բանը պիտի ընենք, այնինչ տեղը պիտի երթանք», այլ՝ «քիչ ետք, եթէ ոչինչ փախուած չըլլայ, այսինչ բանը պիտի ընենք, այնինչ տեղը պիտի երթանք»: Գործի ցուցատախակը կ'ամփոփէր իրենց բոլոր յոյսերն ու բոլոր մտավախութիւնները:

— Ամսոյն 25ին համար նշանակուած եմ իրեւ «Թեթեւ կին, բայց ուրիշին երախաները սիրող»:

— Կը կարծէ՞ք որ այսունանդերձ պիտի կրնանք համաձայն ըլլալ իրարու:

Եռլանտ կը նայէր անոր՝ սքան չելի տիւրութեամբ մը, և կը մրմիջէր.

— Կը վախնամ որ ո՛չ, Ալպէն: Այն ատեն, Փէնսըլէ կը վազէր մօսթէն վանթրի մօտ, կը պազատէր անոր՝ որ ուշացնէր ներարկումը, կամ Եռլանտին պարապրէր խառնուածք մը՝ որ աւելի յարմար ըլլար իր խառնուածքին: Զո՞ւր աշխատանք: Փէնսըլէի պաշտօնակիցները կը կարեկցէին զոյգին ձախորդութիւններուն: «Գեանաւիւծ սիրահարները», ինչպէս կը կոչէր զանոնք թիւ 13ը, նիւթ կը հայթայթէին բոլոր փափուքներուն: Շէյքսփիրեան հրաշալիքի մթնոլորտ մը տեղաւորուեցաւ դարմանատան մէջ: Այս ժողովրդականութենէն քաջալերուած՝ Փէնսըլէ ջանաց փորձողներու ըմբռստութիւն մը կազմակերպէլ՝ փրոքէսէօր Օթթոյ Տիւփոնի գէմ: Բայց հետեւորդ չունեցաւ: Եռլանտ ալ, իր կարգին, կը նիւհարնար, կը գունատէր, կ'ալոչէր մայրիկին որ օգնէ իրեն:

— Կը բաւէ որ վաղն ալ գեռ սիրեմ զայն կ'ըսէր:

— Ապագան փրոքէսէօրին ձեռքերուն մէջ է, կը պատասխանէր մայրիկը՝ զլու իր շարժելով:

Սեպտեմբեր ամսուն վերջերը, երկու սիրահարները՝ ճարահատ՝ որոշեցին իրենց հրաժարականը տալ Օթթոյ Տիւփոնի: Գացցին անոր մօտ, ներկայացուցին իրենց պատճառաբանութիւնները, և ներողութիւն ինդրեցին որ չէին կրնար իր մօտ մնուի՝ մինչեւ լրացումը իրենց պայմանագրով նախատեսուած երկամեայ շրջանին: Օթթոյ Տիւփոն վեհանձն եղաւ: ոչ միայն ոեւէ տուգանք չպահանջեց, այլեւ խոստացաւ վճարել պատիկ թոշակ մը՝ իրենց հասարակաց կեանքին առաջին երեք տարիներուն: Զիրենք իրենց նախնական նկարագրին վերադաբնելու համար ըրտւ իր վերջին պատուաստը, Անոնք այդ ներարկումը ընդունեցին իրեւ օրհնէնք մը:

Ամիս մը վերջ կ'ամուսնանոյին, և երկու սենետակով յարկաբաժին մը կը վարձէին, իտալական դրան կողմը աժաննոց չէնքի մը մէջ:

* *

Իրենց ամուսնութեան առաջին ժամանակները՝ խնդումներս ու հանգիստ անցան: Երիտասարդ ամուսինները չէին կրնար վարժուիլ այս միացման գաղափարին: Քնանալ էակի մը քով, և արթննու նոյն էակին քով: Դուրս ելլել, ու գիտնալ թէ վերադարձին՝ նոյն գէմքը, նոյն խօսքերը պիտի ընդունին ձեզ, և թէ՝ վաղը, միւս օրերը, ձեր միջեւ պիտի չըլլան ուրիշ թիւրիմացութիւններ բացի անոնցմէ որոնց յանցուորը միայն գուք պիտի ըլլաք: Մշտատեւ ըլլալ, ուրիշ եսէ մը պատսպարուած ըլլալ:

— Ինձ կը թուի թէ կ'երազեմ, կը մրմիչէր եռանուա:

Եւ Ալպէռ կը բռնէր անոր ձեռքերը ու շրթունքներուն կը տանէր:

— Ի՞նչ լու է՝ յուսալ, նախտահեել: Կը յիշե՞ս ամազոնի քու ծիծաղելի ձեւերդ:

— Ծիծաղելի՞: Զեմ հասկնար ինչո՞ւ: Դուն է որ ծիծաղելի էիր արժէքազրկուած Տօն ժուանի կերպարանքովդ:

Սիրայօժար կը խնդային իրենց անցեալ թշուառութիւններուն վրայ:

Կիրակի մը, որոշեցին բարեկամական այցելութիւն մը ընել փրոֆէսէօր Օթթոյ Տիւփոնի: Տուն վերադարձան տիրած և անորոշ կերպով մտանուի:

— Տեսա՞ր, թեւ մը աւելցուցած են փորձողներու տաղաւարին, կիներու կողմը:

— Պարտէզն ալ պղտիկցուցեր են:

— Բայց ո՛չ, մեզի աւելի մած կ'երեւար, ահա՛ եղածը...

* *

Եւ ստկայն օրերը կ'անցնէին օրերուն ետեւէն: Ալպէռ մտածկոտ, սակաւախօս, ջղային կը դառնար: Եոլանտ ալ, իր կարգին, կը մերժէր դուրս ելլել, և ժամիր կ'անցընէր բազկաթոռի մը մէջ նստած՝ պատուհանին մօս՝ գիտելով ինքնաշարժներուն պայոցաը անձրեւին տակ: Ալպէռ կը կանգնէր, կը մօտենար անոր, ճակատը կը համբուրէր, և իր անկիւնը կը վերադարձար՝ մուճակները քաշկատելով: Ժամացոյց մը կը հնչէր:

— Ի՞նչ ընենք այս իրիկուն, սիրելի՞ս:

— Ի՞նչ որ կ'ուզես, սիրելիս:

Ալպէռ Փէնսըլէ շուտով համոզուեցաւ որ մեռնելու տատիճան կը ձանձրանար իր կնոջ հետ: Եւ եոլանտ ստիպուեցաւ այն համոզման գալ, որ ամուսնական կեանքին տարօրինակ կերպով կը պակսէր անակնկալը: Միշտ նոյն մարդը, միշտ նոյն կինը: Կը յիշէին իրենց կեանքը վարժանատան մէջ, ուր իւրաքանչիւր տեսակցութիւն անակնկալ մընէր: Քմահանցիքի այդ շոայլութիւնը զիրենք գէշ պատրաստած էր իրենցներկայ կեանքին: Այն զգայութիւնն ունէին, թէ ոչ մէկ անսելի կամ հեշտալի բան կրնար պատահիլ իրենց: Ամէն ինչ կարգագրուած էր առաջուց: Միօրինակութեան և երջանկութեան դժոխք մը: Ալպէռ Փէնսըլէ գաղանօրէն հոմանուհի մը առաւ: Եւ եոլանտ սիրահար մը առաւ: Բայց այս երկու կապերը կարծատեւ եղան: Վերադարձան իրարու, սրարեկ ու զղջալով: Երարու խոստովանեցան իրենց մեղքը:

— Խարեցի քեզ, սիրելիս:

— б'я ил խաբեցի քեզ, սիրելիս:

Ծառ գունատ էին : Ալպէո , ձայնը մռայլ , ճակա-
տը կնճռոտած , փորձեց արգարացնել իր վարմունքը :

— կ'ըմբռնես, տուաջ քեզ կը խարէի քեզի հետ :
Տասը օրը մէյ մը դուն էիր և դուն չէիր, ես էի և ես
չէի...

— Ի՞նչպէս կը հասկնամ քեզ:

— Կը վախնայի քեզ կորսնցնելէ : Բայց ամէն անգամ որ կը կորսնցնէի , անբացատրելիօրէն կը վերագանէի քեզ ուրիշի մը մէջ : Խուսափուկ էիր և ներկայ : Կը պատկանէից ինծի , առանց ինծի պատկանելու . . . չեմ կը նար բացատրել . . .

— Կը յիշե՞ս ո՞յն օրը երբ քեզի ըստ . «Ինծի համար սէրը պայքար մըն է» : Զգետնուած, աղտոտ, պըզտիկ մարդուկ մըն էիր : Ինչքան պիտի ուզէի օր յանկարծ աղդաէս ըլլամիր նորէն . . . :

— Իսկ ես, ի՞նչքան պիտի ուզէի որ այդ այլան գակ բանգէտ կինը դառնայիր նորէն, ուսողութեան մէջ գօրաւոր . . .

— 0՞ն, Ալպէ՛ռ, Ալպէ՛ռ: Ի՞նչե՛ր կորսնցուցի՞նք: Եղանակ սկսաւ լո՞յ:

— Մեր ամբողջ կեանքին մէջ, կը հեծէր ան, զուն
պիտի ըլլաս քեզ, և ես պիտի ըլլամ զիս։ Ահաելի՛ է,
այնպէս չէ՞։

Եւ Ալպէո, պղտիկ համբոյիներով անոր այտերը
լցելով՝ կը մըմնիչէր».

— 0'6; *այս*, *ահանգվէ է*, *Եղողանտ*: 0'6, *այս*, *ահանգվէ*:

— Եթէ միանի՞ն մերգուելի արք
Ալպէո ժպիտ մը, ունեցած:

— Յօսթէն Վանթը ժամանակին պիտի հասնէր
մեզի արգելք ըլլալու համար։

— Զեմ կտառեկեր, ըստ Եղիշնու:


Բայց յանկարծ ճիչ մը արձակեց։ Ալպեռ Փէնսը լէ
աթոռէն ցատքած էր։ Ուրախութենէն այլափոխուած
գէմք մը ունէր, աչքերը խենթ, բերանը՝ բաց։

— Մտեկ ըրէ՛, մտիկ ըրէ՛, բացագանչեց Ելպէռ։
Գաղափարը մը ունիմ։.


三

Յաջորդ օրը, Ալպէա Փինութիւն և իր կինը կը վերստանէին իրենց պաշտօնը Օթթոյ Տիւփոնի մօտ :

፲፭፻፲



2 n.



ՀԱՆՐԻ ԹՐՈՒԱՅԱ



2nd
Top

ԳԻՆ 15 ՄԻԼԻԵՄ
ԱՄԵՐԻԿԱ 10 ՍԷՆԹ
ԱՐՏԱՍԱՆՄԱՆ 3 ՖՐ.

Թարգմանիչին հասցեն՝
S. BALEKDJIAN
B. P. 889
LE CAIRE (Egypte)